

ՎԼԱՍ ԿԱՌՆԻԱՑԻ

ՎԵՆԵՏԿԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ ՃԶ ԴԱՐՈՒՆ

(Տես յէջ 19)

ԳԼՈՒԽ ԵՐԿՈՏԱՍՈՒՆԵՐՈՐԴ

Տարօրինակ յայտնութիւն

Դժբախտաբար ինչ որ Պէրքո ըստած էր Սիլվեստրայի՝ ինչ որ յետոյ Վլաս հաստատեր էր Վիկտորինէի խոստովանութեան վրայագ՝ ճշմարիտ էր։ Հազիւ թէ բըժիկն զնուեց որ նորա մտաւորական վիճակն կը ներէր զինքը տանձնաց փորձին ենթարկելու, այն եղեկին սոսկայի շարշարանաց ցաւերուն մէջ խոստովանած էր այնպիսի եղերան մի պարտաւոր լինելն, զոր բնաւ գործած չէր։ Եւ այս խոստովանութեան հետեւակ՝ Եղեռնադասա Քառասնից Ալտեան վճիռ հանեց, որով կը դատապարտէր զինապարտութեան պատճոյ զՎիկտորինէ եղեռնագործ մանկապանըն, որ համոզուեր և խոստովաներ էր իւր յանցաւորութիւնն։

Սակայն քանի մը ազգեցութիւն ունեցող անձանց միջամտելով, և մանաւանդ նորա պաշտպան գատարաւանին չանքով, զնույն կատարման ժամն, որ երկրորդ օրը պիտի գործագրուէր, երրորդ օրուան լմբննալուն վերածուեցաւ։ և այս ժամանակ կիս մէջ հրաման տրուեցաւ զատապարտելցին՝ իւր ազգականաց այցելութիւնն ընդունելու, և իւր հոգին ըստ արժանաւոյն կրօնական միիթարութեամբ մահուան պատրաստելու։

Մինչդեռ բարի կրօնաւոր մի կը պատրաստէր այն անմեղը վերջին վայրկենին, և ինքն զատապարտեալն իւր դառն բախտին համակամեալ, կը կըսնէր մինչև վերջին կաթիւ թշուառութեան բաժակին մրուրը, Պէրքո, ինչպէս ըստ Սիլվեստրա պառաւին, կը խնար ըստ կարելոյն անծանօթ պահել այն լուրը Վիկտորինէի երկանէն, այնպէս որ Գէորգ բոլրովին անդէտ էր թէ ինչ դժբախտութիւն հասեր է իւր թշուառ կողակցին։

Այս պատճառաւ որբեմն, (այն առաւօտը որ վերջին օրն էր Քառասնից Ալտեանին Վիկտորինէի համար ըրած չնորհման, զնույն կատարումն տալու նկատմամբ), Պէրքո՝ իւր քանի մի արուեստակից նաւալվարաց հետ հրաիրած էր զԳէորգ նախանշելու Վլասի խանութը, ուր պատրաստութեան հետ էր Սիլվեստրա պատաւըն։ որ իւր արժանաւոր տագին հետ ամենայն ինչ լմցուցեր էր որոշեալ ժամուն։

Ճիշդ սահմանեալ ատեն հոն հասան իրաւցընէ Պէրքո, Թիթա Քարալոնկա, ուրիշ երկու նաւալվարք, որք նոյնպէս Ս. Կրեմիայի Անցրին ընկերութեան կը վերա-

բերէին, և Գէորգ. որք ամէնքն ալ Վլասէ առաջնորդուեցան այն տենեկին մէջ, որ անմիջապէս ապշխատավանուին խոհանոցին փրայ առաջին յարկին մէջ կը դրանուէր. և ուր իրենց առջև դրուեցու համբաւաւոր և կռասծծէթթան և, որոյ վրացը ըստ սովորականին լիուլի զովեսաներ խօսեցաւ Սիլվեստրա պատան։ երբ զայն սեղանի փրայ դրաւ։ Խակ Վլաս տովորականէն աւելի ինքզինքն այն օրը մարդաբար հիւրենկալ կը ցուցընէր։

Գէորգ քան զավորականն աւելի տժոյն էր, և հազիւ թէ պառաւը (որ միայն իրեն ծանօթ պատճառներու համար հեռացոցիր էր զՎլաս տենեկէն) սեղանին փրայ դրաւ այն անօթը, որոյ մէջ կը բուրէր հրապուրիչ կերակուրն, դասոնալով Գէորգ իւր բարեկամաց ըստա։

— Բարեկամէ իմ, արդէն իսկ ըսի ձեզից Շնորհակալ են ձեր ըրած հրաւերքին։ Հոս եկայ միայն զձեզ գու ընելու համար, բայց ամեննին ախորժ չեմ զգար։ Ուաստի ազատաւար կերէք գուք, իրրև թէ ես հոս շինէի։ Ուտեն ինձ զզաւանք կը բերէ, և իրաւ կ'ըսեմ թէ որ աւտեմ՝ գէլ պիտի լինիմ։

— Հանգիստ բռնէ ինքզինքտ, Գէորգ, ըստա Սիլվեստրա բարկան նայով մը, հանգիստ եղիր. պիտի տեսնես որ ամէն բան աղէկ վերջ պիտի տաննայ, և քիչ առ տեսնէն քու կինդ ալ ազատութիւնը ձեռք պիտի բերէ։ Մնուի խօսքիր են ինչ որ կը լսուի։

Բայց խօսքը առաջ տանել շկրցաւ, որովհետև Պէրրօ աշքի նշանավ մը բառերը բերնին մէջ փակեց, ըսելով իրեն ցած ձայնով։

— Զայնդ քաչէ, այդպիսի խօսքեր մէտեղ մի բերեր։

— Եղիկին, հառաջեց Գէորգ՝ արցունքը պրեթալու։

— Սիրտ ըրէ, սիրս ըրէ, սիրելի Գէորգ, վրաց բերաւ թիթա (որոյ ձայնակցեցան նաև միւս հրակիրեաններն), յուսահատութեամբ զործ շի լմնարա կեր մեզի հետ, և յիշ որ Աստածած ուրախ մարգան կ'օգնէ։

— Նայն էր իմ ըստած ալ քիշ մ'տռաջ, ալեւ լցուց շուտով Սիլվեստրա։ Ուրախ զուարթ եղիր, Գէորգ. ես այս առաւած զնացի սուրբ Պատարազը տեսնելու, և ինչդեմքի աստուծմէ որ շուտով կնկանդ ազատաւթիւն պարզեւէ, և վստահ եմ որ աստուծ պիտի լսէ աղօթից, թէպէս և անարժան մեղանոր մի եմւ։ Վայրկեան մէջ կը թողում զձեզ։ Կ'երթամ շուտով աշը մը տամ խոհանոց և կը դամանամ։

Այսպէս ըսելով գարցելի պատասկ հեռացաւ, ազատ թողով բարեկամները, որք իրաւն ըսելով ահասարակ տիրութեամբ զգածուած՝ մկան ուտել։

Կէր, Գէորգ, ըստա այն տան Պէրրօ, և մէկ պատասէն միւս պատառք՝ պատմէ մեզի քու պատմութիւննդ։ Կ'հ թիթա, ըստա յետոյ կամացուկ մը քովը եղողին, օգնէ ինծի, բան մ'ալ դուն ըստ։

→ Ուրեմն, Գէորգ, մկան հարցընել թիթա։ Լոթրէք մարտախիտն Միկան հասնելով բանագնացութիւն ունեցաւ հասարակապետութեան զօրագիւնին հետաւ, այն պէս որ շնորհանար իւր ընթացքն առաջ տանիր։

— Զըմի քեզի, կրկնեց Գէորգ, որ վերջապահ գնզին հրամանաւարներէն մէկուն

— Այս, պատասխանեց Գէորգ, մեքենայօրէն։

→ Ապրին, ըստա Պէրրօ։ Արեմ ինչպէս եղաւ որ այնպէս յանկարժակի թշնամին Քրէմնանայի դիմացը ներկայացաւ, եթէ դուք իրենց բոլոր համբաները բռներէիք։ Ինծի այնպէս կ'երեայ թէ պէտք էր ամէն կողմէն պարարտաւած լինէր, այն պէս որ շնորհանար իւր ընթացքն առաջ տանիր։

— Զըմի քեզի, կրկնեց Գէորգ, որ վերջապահ գնզին հրամանաւարներէն մէկուն

սխալ շարժմամբ՝ թշնամնոյն ազատ անցք մը բացուեցաւ, որ և կրցաւ գրեթէ մեղի հետ մէկտեղ մի և նոյն ժամանակ վրէմնայի պարսպաց քով հասնիլ, ուր տեղի տնեցաւ այն խառնուրդը, զոր պատմեցի քեզի:

Հատ գէ վայրկեան եղած այէաթ է լինի այն ժամն, աւելցուց Թիթա, որ մէկ կողմէն աղ ախորժակով կ'ուստէր, որչափ արիւն թափաւած պիտի լինի:

— Ուրեմն ինչ վերջ տնեցաւ, հարցուց Գէորգի՝ հրամիրեալներէն մէկը, տեսնելով որ նա զարձեալ առավտան պէս մտաժմանց մէջ ընկղմեցաւ.

— Պատմէ ուրեմն, Գէորգ, այս բանն պատմած չես:

— Կարծեմ կ'ըւրա ա՛յստայի մօտերը թշնամնոյն յաղթեցիք, այնպէս չէ. պատմէ, Գէորգ, և միւս կողմանէ ալ սկսէ «կուտածէթթօ» ուտել մեղի հետ:

— Ուրիշ բան ունիմ զիսուս մէջ, պատասխանեց Գէորգ, որ իրաւցընէն ներա մը տաշ ժամանակէն աւելի տիսուր և մոտաժմանց մէջ ընկղմած էր: Ես կը փափաքէի զիտնալ մոտնաւանդ թէ ինչ պատճառաւա արդեօք երկու օրէ՝ ի վեր՝ գուն Պէրբօ արգեներ կը դնես ինծի՝ որ կնկանս այցելրէթեան շերթամ: Այս բանի մէջ ծածուկ խորհուրդ մը պիտի լինի, զոր դուն ինծմէ պահել կ'ուզես, և զոր ես որ և իցէ հնարքով կ'ուզեմ իմանալ, ըստ Գէորգ և վեր ելուս ուղանէն:

— Երազ կը տեսնեմ, պատասխանեց Պէրբօ, ջանալով խեղճ էրկանը յանկարծակի և իրաւացի զիտողութեան պատճառանք մի գտնել: Ես չեմ արգիւեր որ դուն Վիկտորինէի երթաս, այլ միայն կ'ըսեմ որ հարկ կնայ ամէն որ երթալու: Վերջը... վաղը սուստու... երթանք զինքը տեսնելու: Հիմս հոռ կեցիր, կեր և հանգչէ:

— Վար նստէ, Պէրբօ իրաւոնք ունի, ըստու հրամիրեալներէն մէկը, ինչ որ կ'երենայ բանը գէպ ՚ի լաւը կը դառնայ, հեռուստրար անօրուսէ որ դուն ամէն որ այցելրէթեան երթաս կեր մեղի հետ, և յետոյ մենք աղ քեզի մինչև Պալատը կ'ընկերենք:

Բայց այս վայրկենին մունետուկի մը ձայնն լսուեցաւ՝ որ փողոցին մէկ ծայրէն դէպ յառաջ կու գար. այն ձայնն բոլոր բարեկամները տակն ու վրայ ըրաւ և գունթափ ու սարսուռ բերու խեղճ Գէորգի վրայ:

— Լսեցէք, ըստու նա վազելով գէպ ՚ի պատուհաններէն մէկը և բանալով զայն արագութեամբ:

— Ահ, սովորական մունետուկն է, ըստու Պէրբօ: որ միւս կողմանէ արագութեամբ նշաններ կ'ընէր բարեկամաց, որովք հասկըցընել կ'ուզէր որ աշք ունենան Գէորգի վրայ, որ իննթութիւն մը շըն:

— Լսեցէք, շարունակեց Գէորգ, կը հրատարակուի...

— Որ և իցէ աննշն բան մը, փրայ բերաւ Պէրբօ: Անշրջուտ և որ և իցէ զիակ մը դանուեր է՝ մեռած գաղոնի մը հարուստներէ ո. նոր բան չէ...

— Բայց լուռ կեցիր կ'ըսեմ, կանչեց Գէորգ, որոյ ծամելիներն տարօրինակ կերպով իրարու կը զարնուէին:

Իրաւցընէ մունետուկին փողոցին մէջ առաջ կու գար, և իրեն բոլորովին յատուկ եղանակով մը կը կանչէր.

«Նոր և ճիշդ տեղեկադիր ունիմ, որոյ մէջ կը նկարագրուի ե կը ժանուրովի գերացոյն Քառասոնից Եղեռնադաս Ատենին որոշմունքն, հարցփորձի տանջանաց մաստուսած Վիկտորինէ Տօլֆինի գէմ, որ հաստուեր ու խոստովաներ է ինքզինքն յանցաւոր մանկասպանութեան եղերան մէջ. ունիմ նաև նոյն Ատենին այս բանի համար հրատարակած վիճան, որով եղեանագործը մահուան պատժոյ կը դատա-

պարտէ : Նոր և առոյգ է այս տեղեկութիւնն, որ » և այն, և այն... և այս ոճով շարունակեց իւր ծանուցումը մինչև որ այն փողոցներուն լարիւրինթոսին մէջ նորա ձայնն անհետացաւ :

Այս ծանօթութեան վրայ Գէորգ կայծակնակար մնաց :

— Թիֆթա, ըստ այն ատեն Պէրրօ, ապահա՞ բարեկամին երեսը նայելով : Խոկ վերջինն նշանառվ մի հասկցուց Պէրրօյի, որ կեղծելը այլ ևս անօգուտ էր, ուստի պէտք է ջանալ միխթարելու գժրափառ էրիկը :

— Լսեցիք . հարցուց Գէորգ՝ մի առ մի բարեկամաց երեսը նայելով, իրու թէ այն գոտին նոցա վրայ ըրած ազդեցութիւնն կարող աւզելով : Բայց նորա դժբախտաւար գիտէին զայն : Պէրրօ փորձեց վերջին անգամ՝ մ'այ միխթարելու իւր ազգականը . բայց ամենայն ինչ անօգուտ եղաւ : Ահաւոր նշմարտութիւնն ծանօթէր, և իւր բարեկամաց շինծու խօսքերը այլ ևս ազդեցութիւն շռնէին :

— Այս, ահաւասիկ ուրեմն, դրոց Գէորգ, յուսահատարար ձեռքերը ճակտին զարնելով, ահաւասիկ ինժի սպասած միխթարութիւններն, յետ պատիրազմին ամէն տեսակ ներզութեանց համբերելէ վերը, յետ հրաշքով մահուընէ խալսելէ վերը : Մինչդեռ ես հոն կը շարշարուէի, մինչդեռ արիւնս կը թափէի իմ հայրեննեացս պաշտպանաթեան համար, ինիկս, զոր անշափ սիրած էի, ես զոր համեստ, պատուաւոր և առաքինի միտրո զրեր էի, և ասկայն անարդ շահասիրութեան համար՝ ինքզինքն ամենավաստ եղեռնազործութեան տուաւ, իւր ձեռքերն անմեղի մ'արեամբ շաղափելով : Ո՛հ, Աստուած իմ, Աստուած իմ... կրնայի՞ զեռ աւելի գժրափառաւս լինել:

— Հանդարտէ, Գէորգ, հանդարտէ, ըսին միարեան բարեկամները, շգտնելով ուրի բացատրութիւն մի՛ կարենալու համար միխթարել այն եղկեւոյն իրաւացի կրած ցաւը :

Միայն Պէրրօ՝ որ միշտ անմեղ համարած էր և գեռ անմեղ կը համարէր (ինչպէս էր իրաւոցնէ) իւր ազգականն, Գէորգի խօսքերը լսելով՝ զլուխը շարժեց, և լուրջ կերպով պատափանեց :

— Գէորգ, մի դատապարտեր այն եղկեւին, վասն զի ոչ ոք ինծմէ աւելի կրնայ վկայել թէ մ'ըշափ թշուառութեանց համբերեց նաև համեստ և պատուաւոր մնալու և անարաս պահելու համար այն անսունը՝ զոր իրեն տուիր պատկուած ժամանակդ : Ոչ, ուժով մը հնչեց ազատասիրու նաւավարն, յայտնապէս կը բողոքեմ և կ'երդնում այն Աստուծոյն առջև՝ զոր կը պատսենք, թէ Վիկտորինէ չի կրնար զործած լինել, մանաւանդ թէ չէ գործած այն եղեռնը, որոյ համար անիրաւ տեղ զատապարտուցաւ : Աստուած միայն է կարող զիտնալ թէ ինչ տեսակ զաղունիք ծածկուած կայ այս բանի մէջ, և ովք գիտէ որչափ և ինչպիսի տանջանքներ տուած են այն անգութներն ինդէ Վիկտորինէի, մինչև բերնէն առնելու համար՝ ինչ որ ճշշմարտութեան հակառակն է : Լսէ Գէորգ, աելցուց նաև, աշքերը արցանքով պատած, հոգի մը միայն ունիմ, բայց նաև այս մէկ հատիկ հոգիս, եթէ կարելի լինէր, զրաւ կը զնէ՛, որովհետեւ ըստ ամենայնի համազուած եմ որ Վիկտորինէ անմեղ է :

— Իրաւ է, Գէորգ, իրաւունք ունի Պէրրօ . և զիտես որ շատ անգամ արդարութիւնն ալ կը սիալի : Միթէ ապացոյց շունինք ըստածիս խեղճ ֆունարէթթօյի

գատապարտութիւնն : Ապահով եղիր որ այս անգամ ալ արդարութիւնն նոյն առ խալման մէջ է :

— Ո՞չ, ո՞չ, զիս մի շնորհք խարել, ես չեմ կրնար համոզուիլ, կրկնեց Գէորգ՝ զայրացեալ ցաւոց մէջ, սխալմամբ մարդ չեն գատապարտեր . և ոչ ալ մէկը կրնայ ինք զինքն յանցաւոր խոռոտվանիլ եղեան մը մէջ, եթէ իրաւցընէ անմեղ է :

— Մարկ ըրէք, ըստ միւս երկու հրաւիրեալներէն մէկը, շուտով Պալատը երթանք, խօսինք, հաստատենք վիկորինէր անմեղ լինելն . և պիտի տեսնէք որ բան մը դուրս կ'ելլէ : Այս յուսահատիք, ո Քանի որ շունչ կայ, յոյս կայ ո կ'ըսէ առածը :

— Զէ, չէ, իրաց այս վիճակին մէջ՝ նաև այդ յետին յոյսն ալ գժբախտաբար կորսուած է, բաւ Գէորգ : Միիայն խնդիրը մ'ունիմ ձեզմէ . մեկնելնէդ առաջ շնորհք ըրէք գնեցէք /նմի համար այն ժանուցման օրինակ մը, զոր քիչ առաջ մունեսիկը կը ծախէր . Կ'ուղեմ կարդալ զայն :

— Եատ լաւ, ըստ Թիթա, ես գնելու կ'երթամ :

— Կեցիր դուն, Թիթա, ես կ'երթամ, ըստ Պէրրօ . և այս պատճառով պիտի ըսեմ նաև Վլասի որ աղած երջկը շրերէ :

Ըսելն ու գիտարկը առած սանդուղներէն վար իջնելը մէկ ըրաւ :

Նորա մեկնելն վերջը, ամէնքն ալ լուս մեացին, առանց բառ մ'ալ արտարերեւու . Եւ յայտէն անցաւ կէս ժամէն աւելի : Հուսկ ուրիշն Թիթա այն գերեզմանական լառթիւնն ընդհատեց, ըսերով :

— Ո՛րչափ կ'ուշանայ Պէրրօ դառնապու :

— Մունեսիկը գտած պիտի շինի, և հետեաբար անշուշտ մինչեւ ՈՒալթոյ գնայեր է՝ ժանուցումը ձեռք բերելու համար, ըստ երկու հրաւիրեալ բարեկամներէն մէկը :

Դեռ քառորդ մ'ալ վրան անցած էր այս կարճ խօսակցութեան, երբ վերջապէս լուսեցաւ Պէրրօյի գահամիւժաբար սանդուղներէն վեր վագելն, և հազիւ սենեկին մէջ մուա, առանց բերանը բանալու ամրափակ փակեց դուռը . բաց պատուհանէն վար փողոցին մէջ դիտեց, և շուտ մը զայն ցոցեց . մստեցաւ յետոյ բարեկամաց սեղանին : Գունաթափ էր նա, և կարծես տեսակ մը ցնցողական սարսուռէ բռնուած :

— Ի՞նչ ունիս, հարցուց Թիթա . խենթեցմը :

— Ո՞ւր է ժանուցագիրը, անձկանօք հարցուց Գէորգ :

— Ահաւասիկ, ըստ Պէրրօ, հանելով գրպանէն փոքրիկ ծրարիկ մի թղթոյ, և քակերով զայն՝ ձեռք սեղանին վրայ մարդկային մատի մը յօդուածներն :

Ի՞նչ բան է այս, գոշեցին ամէն հոն դանուազներն, ապշած՝ իրենց բարեկամին երեսը նայելով :

— Այս բանս է մարդու մը մատին յօդուածներն, զոր քիչ առաջ գտայ այն կաթսային մէջ, ուր Վլաս մեզի համար պատրաստուած «կուածծէթթօն» եփեր էր :

— Է՛՛, գոշեցին ապասփած ամէնքը մէկ բերան :

— Ի՞նչպէս գտար, հարցուց Գէորգ :

— Հիմա կ'ըսեմ ձեզի...

Շարունակելի

ՀՅՈՒԹ